

ՊԱՏՄԱ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՊ ԱՐԵԱԿՈՒՆԻ

Գ Լ Թ Խ Խ Ձ Ժ Ա Ը

ՊԱՊ ԻՆՔՆԻՇԽԱՆ

Նոյնը աղքատանոցները : Մուլութիւնը ,
առ հասարակ , մարդ արարածի հեշտասէր
բնաւորութեան համար մասնաւոր հրապոյր
մը ունենալուն — (մոռնալու չենք որ ճակա-
տի քրտինքով հաց ճարիլը որպէս ծանր
պատիժ տրուեցաւ Աղամին և իր սերուն-
դին) — աղքատանոցներն ալ լիցուեցան
արագօրէն և շատ զիւրութեամբ :

Ներսէսի այս հիմնարկութիւնները և
մանաւանդ անսովոր բազմամարդութիւննը
կը ստեղծէին կացութիւն մը , որ պետական
դժուարաւ լուծելի հարց մը պիտի ըլլար :

Պապ թագաւոր բողոքեց ներսէսին , և
պահանջեց նուազեցնել այն հաստատու-
թիւններու թիւը ու ցրուել անոնց բնակիչ-
ները : Այնպէս ինչպէս ատենոք ներսէս բո-
ղոքած էր Արշակին և պահանջած որ թա-
գաւորը փերջ տայ Արշակաւան քաղաքին և
ատոր բնակիչները ետ իրենց տեղերը զրկէ :

Պապը յիշած ըլլալու էր Վաղէս կայ-
սեր արմատական քայլերը բազմամարդ
վանքերու հանգէսպ : Մանաւանդ Եգիպտոսու:
Նիթրիա լերան վրայի մեծ վանքին մէջ
կինք հազար վանականներ կ'ապրէին : Սր .
Յերենիմոս , իր Մարտեան Դրէխոյ զրքին մէջ՝
Ոքսիրհինակոս քաղաքի մասին զրելուն , կը
պատմէ թէ քաղաքին եպիսկոպոսը յատ-
ներ է որ իր հեղինակութեան տակ կը զըտ-
նուէին 10,000 վանական և 20,000 կոյսեր :

Վաղէս կայորը իր Արեւելքի Կոմսին
հրաման զրկեց որ ան ստիպէ վանք ապաս-
տանած ծոյլերը կամ ձգեն իրենց ունե-
ցածները , և կամ քաղաքացիի յատուկ
պարտականութիւնները կատարեն (14) :

Պապի պահանջքին զէմ ընդվկեցաւ

Ներսէս , և կրկնապատկուած հոանդով չա-
րունակեց՝ Պապի Հայաստան գալէն վերջ
իր սկսած գործունէութիւնը , կրօնական
հաստատութիւններէն աւերուածները վե-
րաշինել , նորերը կառուցանել , և ամէն
տեղ տիսուչ - Եպիսկոպոսներ կարգել (15) :

Թագաւորը անդրգուելի մնաց և պնդեց
իր պահանջքին վրայ :

Ներսէս , զայրացած , ըրաւ այն ինչ որ
իր մեծ հայրը Յուսուիկ կաթողիկոս ըրած էր
Տիրան թագաւորին : Ներսէս արգիլեց Պապ
թագաւորին Եկեղեցի մուտքը (16) :

Պապ , սակայն , այս պարագային , ըզ-
գուշացաւ օրինակելու իր մեծ հայրը Տիրան :

3. ՆԵՐՍԷՍԻ ՄԱՀԸ

Պայքարը կը մտնէր իր վճռական փուլին :

Մէկ կողմը , կաթողիկոսը , իր համբաւի
գագաթնակէտին : Բացարձակապէս վստահ
հաւատարմութեանը այն եկեղեցական և վու-
նական բազմութեան , որուն կազմակերպ-
ման և յարատեսւթեան համար տարիներու
ճիգը թափած էր :

Միւս կողմը , երիտասարդ թագաւորը :
Իր արքայական հեղինակութեան համար չա-
փազանց նախանձախնդիր , աննահանջ հաս-
տատամութեամբ որոշած իր ծրագրի գոր-
ծադրման զէմ յարուցուած խոչընդոտները
զերցնել : Զգել որ կաթողիկոսն ալ , Մու-
շեղի օրինակին հետևելով , խնամակալա-
կան հովեր առած , թագաւորին կարենայ
ըսել թէ ինչ կրնայ ընել , և ինչ չկրնար :

Կաթողիկոսի և իր հետեւրդներու տե-

(14) Փաւստոս , b. 21 :

(15) » » b. 23 :

սակէտէն, վանքերու, կուսանոցներու և աղքատանոցներու փակումը, կամ անոնց թուրին նուազումը, ինչպէս նաև եկեղեցապատկան կալուածներէն մէկ մասին արքունի տնօրինութեան վերադառնուիլը, ուրիշ բան չէր այլ ամբարիշտ, անքրիստոնավայել արարք մը, որուն պէտք է ընդդիմանային Քրիստոսի ծառաները:

Թագաւորի համար, վերոյիշեալ հաստատութիւնները պետութեան և հայ աշխարհի բարօրութիւնը պիտի վտանգէին եթէ չարունակուէին: Հայաստանի բանակը կը զրկուէր բազմահազար զինուորներէ, որոնք փոխանակ իրենց քաղաքացիական պարտականութիւնը կատարելով՝ բանակի մէջ ըլլալու, վանքերու և աղքատանոցներու մէջ ապաստանած, բեռ կ'ըլլային համայնքին: Պետական գանձն ալ ահազին կորուստ կ'ունենար, որովհետեւ այդ բազմաթիւ անձեր հարկէ ազատ կը մնային, և ընդարձակ հողերէ եկամուտ կամ տուրք չէր ստացուեր: Իսկ կուսանոցները պատճառ պիտի ըլլային ամուսնութիւններու հետզհետէ նուազելուն և այդպիսով երկրի ապագային համար աղէտ պատրաստէին: Պահ մը անտես առնելով ընտանեկան ողբերգութիւնները, ինչպէս նաև զայթակղութիւնները, որ անօրէն մարդիկ, չարամիտ ախորժակներով, տուշանգումի արկածախնդրութիւններու ետեէ ըլլային, հոգ չէ թէ կաթողիկոսը պարիսպներով պատած էր կուսանոցները:

Յանկարծ գէպք մը ճգնաժամային բնոյթ տուաւ սաստկացող պայքարին:

Ներսէս կաթողիկոս անտեսկալօրէն մեռաւ 372 թուականին:

Հայրապետը գեռ վաթուսւն տարեկան չկար, և որովհետեւ մահը յանկարծական եղած էր, ու Արքային տուած խնճոյքի մը տուեն, եկեղեցական դաօը և Պապի հակառակորդները անմիջապէս յայտարարեցին թէ Ներսէս կաթողիկոս զոհ գացած էր անարգ դաւի մը, և Պապն է որ թոյն տալով մեռցուցած էր մեծ Հայրապետը:

Թագաւորի և կաթողիկոսի հաշտութեան փորձերէն միոյն տաենն էր: Պապ եկեղեց գաւառի Խախ աւանին մէջ գլունուղ իր ապարանքին մէջ ճաշկերոյթ սարքած էր, և հոն, աւագանիի խուռն ներկայութեան, Ներսէս կը մեռնէր:

Ինչպէս յաճախ կը պատահի նման պարագաներուն, երբ պայքարը իր վութորն կալի ընթացքը կը շարունակէ և կը քերը բորբոքած են, առաջնորդի մը յանկարծական մահը գրեթէ միշտ իր կող մնակիցներուն կողմէ կը մեկնաբանուի որպէս արգիւնք հակառակորդի գաւաղբական յաջող մէկ մահափորձին: Այսպէս ալ եկեղեցականներ և վանականներ հրապարակը աղմկեցին, ամբաստանելով Պապ թագաւորը:

Փաւստոսն ալ մեծ ախորժակով որձագանգ կ'ըլլար այս ամբաստանութեան, և ճոխացնելով կը պատմէր սարսափելի գաւը: Նկատելով Փաւստոսի անսահման պաշտամունքը Ներսէս կաթողիկոսին, և նոյնքան անչափելի ատելութիւնը Պապ թագաւորի հանգէպ, եթէ նման ամբաստանութիւններ չ'ըլլային իսկ, Փաւստոս, իր երեւակայութիւնը սրած, պիտի հրւսէր թունաւոր բաժակի պատմութիւնը, որ թագաւորը կը մատուցանէր կաթողիկոսին, մհծամեծ իշխաններու ներկայութեան(17):

Տանք Փաւստոսի պատմածը:

Պապ թագաւոր միտքը զրած էր Աստուծոյ մեծ քահանայապետ Ներսէսին ըսպանի: Բայց այս բանը յայտնապէս չէր կրնար ընել: Աւստի կեղծաւորաբար այնպէս ձեւացուց թէ ուղղութեան եկեր է և Ներսէսին աղաչեց որ իրեն ապաշխարանք տայ: Կաթողիկոսը հրաւիրեց ընթրիքի ինգրեց անկէ բազմիլ արքայական գահը:

Երբ կաթողիկոսը նստաւ Պապի գահը, ոյնքը թագաւորը վրայի պատմուճանը հունած, մէջտեղը ոտքի կանգնած՝ ընթրիքի ժամանակ, անապակ զինի կը մատուցանէր Աստուծոյ մարդուն Ներսէսին, և մահուան զեղ խառնիլով, անոր առաջարկեց: Երբ Ներսէս այդ բաժակը խմեց, խսկոյն հասուցաւ, խօսիլ սկսաւ և ըստա»:

Կաթողիկոսը ներկաներուն կը խօսի երկար ճառ մը, օրհնելով Տէրը, որ զինք արժանի ըրաւ այս բաժակին աւայն: Յետոյ ան ելաւ գնաց իր կացարանը: Իրեն հետ գացին «հայոց բոլոր մեծամեծ հախարարները, և հայոց Մուչիկ սպարապետը և հայր Մարդպետը և առհասարակ բոլորը որոնք սեղանատանն էին»:

(17) Տե՛ս Պապի մասին Փաւստոսին մէջը բում ներկայութիւնի մէջ:

Երբ իր կացարանը հասաւ, Ներսէս պարեզօտը բացաւ և ցոյց տուաւ սրտի վը-րայ մի տեղ, որ կապուտցած էր մի նկա-նակի մնձութեամբք։ Նախարարներ անմի-ջառէն իրեն հակաթոյն և գեղթափ մատու-ցին, բայց Ներսէս մերժեց, և դարձեալ ճառ մը խօսեցաւ անոնց։ ԱԱյսուհետեւ ա-րինչն սկսաւ գուշնդ գուշնդ գուրս գալ և բե-րանէն հսկի մօտ երկու ժամօ։ Ապա հոգին աւանդեց (18)։

Փաւստոս նախորդ գլուխին մէջ (Ե. 23) ցոյց կուտար թէ, ախսկ Պապ թագաւոր կը ցանկար զայն սպանել, բայց Յունաց թա-գաւորի ահէն նա չէր համարձակէր նոյնիսկ խօսքով անարգել զայն յայտնապէս կամ անոր դէմ խստութիւն բանեցնել, թող թէ մահացնել։ Նոյնիսկ հայոց աշխարհի ժողովուրդն ալ, զօրքելն ալ թոյլ չէին տար այսպիսի բան ընել մարդու մը, որմէ կախուած էին հայոց աշխարհի բոլոր մարդիկ . . . Եւ թագաւորը ոխ կը պահէր անոր դէմ, միջոց կը փնտաէր զայն սպանելու, և յայտնապէս այս բանը ընել չէր համարձակէր, այլապէս զօրքերը իրեն կը սպա-նէին։

Եւ Պապը նախարարներու հսկայ բազ-մութեան առջն թոյն կուտայ Ներսէսին!

Հարկ չէմ տեսներ այս անհեթեթ պատ-մութիւնը նոյնիսկ մակերեսային քննու-թեան ենթարկել ցոյց տալու տառը յիրիւ-րածոյ ըլլալը։ Փաւստոս յորդառատ քէն և տակելութիւն ունի, բայց վարպետ խորա-մանկութիւն բնա՛ւ, սքօղելու զանոնք, որ-պէսզի անոնց զրգումով հիմնած պատմու-թիւնը գոնէ քիչ մը տրամաբանական ըլլայ։

Աակայն որքա՞ն տիսուր է խորհրդածել թէ մինչև Բանաներոդ գար հայ ժողովուր-դը հաւատք ընծայեց Ներսէս կաթողիկոսի թունակուման պատմութեան, որպէս հաս-տատ պատմական իրողութիւն մը, և անի-ծեց յիշատակը Պապ թագաւորին, առանց ամենազոյզն զալտիքարը ունինալու թէ, այս երիտասարդ Արքան Հայ Եկեղեցւոյ բարերարներէն մին համարուելու էր, զայն Յոյն Եկեղեցւոյ գերակշռութենէն ազատե-լուն համար, ինչպէս քիչ յետոյ կը տես-նենք այդ ուղղութեամբ անոր մզած տի-տանական պայքարը յոյն և հայ մարտնչող-

ներուն դէմ, մանաւանդ յոյն հսկայի, իր ատենի Ուղղափառեաններու ամենահզօր ախոյեանին, Բարսեղ կեսարացիին։

Այսու ամենայնիւ մէկը կրնայ միսիթա-րական գոհացում գտնել, որ Փաւստոսէն 1500 տարի վերջ, Հայ Եկեղեցւոյ բարձրաս-տիճան արժանաւորագոյն մէկ պաշտօնեան, Մալաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, ոոյն Եկեղեցւոյ պատմութիւնը շարահիւուլուն, մէկդի կը վանէ Ս. Ներսէսի թունաւորման մասին Փաւստոսին պատմածը, նկատելով այդպիսի ոճիր մը բոլորովին օտարոտի Պա-պի բնաւորութեան և կ'աւելցնէ։

ԱՄԵՐ կարծիքով շատ աւելի ուղիղ կեր-պով կը մեկնուին յիշուած պարագաները, եթէ ըստնք թէ Ներսէս սիրտի կամ թոքե-րու անբուժելի ախտով հիւանդ էր, ինչ որ իր գործելու ոճէն և թափէն ալ կը մակա-րերուի Խափի հացկերոյթը իր յոգնութիւն-ներով, և թերեւս յուզումներով ալ պատ-ճառ եղաւ վերջնական թափի, կամ ինչպէս կ'ըսին նոպայի մը, և յանկարծական տագ-նապը թունաւորման վերագրուեցաւ, ինչ-պէս մեր օրերն ինկ այդ կասկածը կը ծա-զի ամէն անտկնկալ զիայուածի մը առթիւ։ Ներսէս զիայցաւ զայն, և իր վերահսա մա-հը գուշակեց, աննպատակ և աննշանակ զարմանները մերժեց, զանգի անտեղի և անօգուտ ըլլալնին զիտէր, կուրծքին վը-րայի կապուտ բիծն ալ, արիւն փոխելու-պարագան ալ, ախտի նշաններ են, և ոչ թէ թոյնին (19)։

Օրմանեանին կ'արձագանգէ Ակադեմի-կոս Ստ. Մալխանուանց։

«Պապ թագաւորը զուր է մեղաղըւում Փաւստոսից, Խորենացուց և հետազայ պատ-միչներից իրրե Ներսէս թեծին թունաւո-

(18) Օրմանեան, Հատոր Ա. 213-219։ Ներսէս կաթողիկոսի մահուան առթիւ այսպէս արտա-յայտուող Մալաքիա Արք. ը, կը խօրհմ թէ ան-յիշաւը բարի ժայիտ մը կ'աւեննար երբ, ամէն տարի, Ս. Ներսէսի տօնին առթիւ, երանելի Հայ-րապետի յիշատակին նուիրուած շարականէն կ'երգէր կամ կը կարգար երկու հատուած, ուր Փաւստոսի «առուելը կ'երկայ» . . . «Այ ի վերայ պատմիքանց բազաւորի Եկեղեցի զրածի մահու ընկալու, ի բազաւորին»։ Եւ քիչ մը անդին։ — «Այ յանդիմաներով զրազաւորն հանգըն Մեծին Յովիանն ոչ ետանելի Տեր տարբ Ներսէս, եւ ի վերայ պատմիքա-նց զրածով մահու արեալ ընդ անմանիցն դաս վե-րակարգեց»։

րոզ։ Նոր հեղինակներն այս բանը չեն ընդունում։ Ներսէս Մեծը վախճանուեց արիւնաքամ լինելուց, թռքերի մէջ մի մեծ երակ պատռուելով, ինչպէս յաճախ պատահում է թռքախտաւորներին։ (Ճաշկերոյթն առատ գինով զուցէ արագացրեց այս մահը)։ Նա ինքը գիտէր իր հիւանդութիւնը և որիւնահոսութեան պատճառը, ուստի մերժեց լնդունիլ առաջարկուած դեղթափերը, որովհետեւ գիտէր որ թունաւորուած չէ։ Թունաւորելու աւանդութիւնը կամ արդիւնք է հօգեսորական դասի թշնամութեան Պապի դէմ, կամ տգիտութեան»⁽²⁰⁾։

Ներսէսի մահով բացառիկ անձնաւուրութիւն մը կ'անհետանար հայ աշխարհէն։ Անվարան կրնանք ըսկէ թէ ինք կը հանդիսանար նորահատատատ Հայ եկեղեցին քայլայումէ փրկողը։ Մեծն Տրդատի հրամանով կանգուն, և անոր արքայական հարկադրանքով արագօրէն տարածուած, ժողովուրդի, մանաւանդ ազնուականութեան համար գեռ անմարսելի՝ քրիստոնէական կրօնը, Տրդատի մահէն վերջ, ակնկալելի տեղատուութեամբ կ'ընկրէր հեթանոսական վերազարթնած քարքերու առաջ, որ Տիրան արքայի օրով կը ստանար երկիւղալի համեմատութիւն։

Ներսէս վարչական կուռ կազմակերպութեամբ օժտեց տագնապահար եկեղեցին։ Համահայաստանեան Ալինող։ Կանոններ, որոնք ուղղութիւն տան թէ եկեղեցականի և թէ աշխարհականի։ Մանաւանդ եկեղեցականներու վարքն ու գործունէութիւնը ենթարկել խիստ հակաշռի, գրեթէ հոգեսոր զինուորական տիսիրլինի, որ եկեղեցւոյ պաշտօնեաններուն անունը և վարքը մաքրագործէ անցեալի չարաշուք բամբասանքներէն, և բարձրացնէ զանոնք օրինակելի բարձրութեան, վայել Քրիստոսի սպասարկուններուն։ Անձամբ կատարուած յաճախակի այցելութիւններ Հայաստանի գաւառներուն, հսկելու, գոտեպնդելու, ի հարկին պատժելու։ Նոր Պօղոս Առաքեալ մը հայ աշխարհի։

Եւ ինչ որ ամենատպաւորիչն է բարոյապէս, այս իշխանական Արշակունին, մոռցած իր ազնուականի կապերը և անոնց թելադրած երեսութական փառքն ու վայել-

քը, իր իսկ անձին օրինակովը ապրեցաւ քրիստոնէական խստաբարոյ կեանքը, ապրեցաւ իր քարոզած սկզբունքները։ Նուիրեալ զօրապետը, որ հասարակ զինուորներուն հետ կռուի առաջաւոր գծերէն չհեռացաւ, որպէսզի իր հրամանին տակ եղողները քաջալերուին և սիրայօժար պայքարին բազմագույխ Զարին դէմ։

Մեսրոպ երէց, Փ. Դարու զրող, հիներէն քաղուածաբար ներսէսի կենսագրութիւնը զրող, հիացող և պաշտօղ անոր, այսուհանդերձ չի չափազանցեր երբ կը զրէ։ «Ձի ինքն լինէր օրինակ բարեաց ամենայն աշխարհի, մշակ առանց ամօթոյ»⁽²¹⁾։

Իր քրիստոնէական սկզբունքները սակարկութեան չդրաւ, և անվարան ընդզիցաւ ամէն անձի դէմ, որ իր համոզումով, անարդար արարք կը զործէր, հոգ չէ թէ այդ անձը իր մօրհզօր զաւակ Արշակ թագաւորն էր։ Որպէս կազմակերպիչի եկեղեցական մարզի մէջ, ներսէսի ամենէն արդիւնաւէտ զործը պէտք է համարել Քերազոյն Խորհուրդի մը կազմութիւնը, որուն անդամներէն իւրաքանչիւրը օրոշ պարտականութեան մը լծուած էր, որպէս տեսուչ, վերակացու, զործավար։ Օրինակ մէկը՝ վանքերու լնդհանոււր տեսուչ, միւսը՝ աշխատանոցներու, մի ուրիշը, կալուածներու, և այլն։

Սա համազօր էր մեր օրերու կառավարական Դահլիճի մը (Cabinet)։ Փաւստոս Ներքին Խորհրդարան կը կոչէ այդ⁽²²⁾։ Տասներկու եպիսկոպոսներէ կը բազկանար։ Թերես Հայրապետը ի մտի ունէր Յիսուսը և անոր 12 առաքեալները։

Այս Գերազոյն Խորհուրդի հաստատութիւնը և զործունէութիւնը ամենամծ զօրավիգը կը հանդիսանար վարչական տեսակետէ, և ընդարձակածաւալ նուիրապետութեան բարդ մեքենային յաջող ընթանալուն գաղտնիքը և բանալին։

Եւ այսօր, իջմիածնի Գերազոյն Խորհուրդը յիշելնուս, մեր միաքը կ'երթայ տոր նախատիպարին, Ներսէսի կազմակերպած առաջին Խորհուրդին, որ եկեղեցւոր կանոններուն անխափան զործադրութիւններին։

(20) Խորենացի, Ծանօթութիւն 299, էջ 540։

(21) Մեսրոպ երէց, 42։

(22) Փաւստոս, 2. 5։

Եկեղեցական դասու կազմակերպութիւնը, չնորհիւ Ներսէսի, անոր անունին, վարկին և հմայքին շաղախովը կարծես թրծուած, զինուորական բանակի մը հօր միաւորութիւնը ունեցաւ, այն աստիճան, որ հրաժարած Ներսէսի տեղ, երբ Արշակի իր ուղած եպիսկոպոսը ընտրեց անոր յաջորդ, Մեծ Հայքի մէջ չգտաւ ո՛չ մէկ եպիսկոպոս, որ անսար իր հրամանին՝ գալու օծելու Արշակի մարզը, և թագաւորը ծայրագաւառներէն միայն կրցաւ երկու հատ ձարել: Ներսէսի զինուորներն էին, որ իրենց լուսթեամբ աւելի երկիւղ ազդած ըլլալու էին Արքային, քան իրենց բարձրագաղաց բողոքներով:

Եկետական մարզի մէջ ալ Ներսէս փայտեցաւ, ո՛չ մինակ զեխապանական տուաքելութեամբ Բիւզանդիոնի արքունիքին, այլ Հայաստանի Ներքին խնդիրներուն մէջ, մասնաւանդ ճնշաժամային խառնաշփոթ վայրկեաններուն երբ թագաւոր և նախարար Ներսէսի զիմեցին, որպէսզի այս վերջինը միշտամէ՛ գժուարութիւնները հարթելու:

Աղէտի այն ժամուն, երբ կը կարծուէր թէ յազթական Շապուհի զինուորական և զիւանագիտական հարուածներուն տակ հայ պետական կառուցցուածքը պիտի քայքայուէր, Ներսէս իր գործակից իշխաններով զիմեց Վաղէսին, և երբ հայ և յոյն բանակներ շտապեցին թշնամիին հանդիպելու, ինքն ալ հայ զօրքերու հետ վազեց ռազմադաշտ, զինուորներու մտքին մէջ զրոշմելով ներչնչող պատկերը իրենց սիրական Հայրապետին, որ լերան վրայ բազկատարած, իրենց զէնքի յաջողութեան համար երկնքի գուռները կը բախէր:

Անակնկալ և անժամանակ մահը վրայ հասաւ, երբ կաթողիկոսը նոր և սպառնական պայքարի մը թօնուորհին կը նետուէր, երիտասարդ թագաւորի մը ձեռքը հեռու պահելու հիմնարկութիւններէ և հարստութենէ, որոնք տարիներու յամառ աշխատանքին զրոշմը կը կրէին:

Ներսէսի մահով, եկեղեցական խնդիրներ մէկէն ի մէկ պիտական ծանրակշիռ հարց գարձան, և Պապ թագաւոր, պահ մը քաղաքական բազմատեսակ հոգերը մէկդիք ասպարէզ իջաւ մաքանելու Ներսէսի եպիսկոպոսներուն և քահանաներուն զէմ:

Դ Ա Յ Ի Խ Ո Ք,

ՊԱՊ ԵՒ ԿԱՐՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ

•

1. ՊԱՊԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ

Ներսէսի վարկը և անհատականութիւնը զգուշացուցիչ և նոյնիսկ զարդարական հակակշիռ մըն էր Պապ թագաւորի մտադրած յանդուգն քայլերուն: Որքան ատեն Հայրապետը կ'ապրէր, դժուար էր անգիտանալ անոր անվիճելի բարոյական հեղինակութիւնը, որ երեսուն տարիներու յարատե ու յամառ գործունէութիւնը կառուցեր և անդիմադրելի հմայքով մը պատեր էր:

Այժմ Ներսէսի մահը կարծիս կը չքացնէր խոչընդոտ մը թագաւորի գործունէութեան: Երկուքին միջեւ շարունակուող վէճը՝ խոսքի, փոխադարձ յանդիմանական և սպառնալի ամբաստանութեան փուլէն անցնելով, արքայական անառարկելի և կտրական հրամաններու շըջանին կը մտնէր:

Ներսէս կաթողիկոսի եկեղեցիէն տարբեր և դուրս հիմնարկած հաստատութիւնները, ինչպէս կուսանոց, աղքատանոց և վանք: Պապի անմիջական հրամանները իրենց վրայ հրաւիրեցին:

Այս հաստատութիւնները բազզատարար նորութիւններ էին: Առաջին քրիստոնեայ Արշակունի թագաւորներ, Տրդատ, Մոսրով, Տիրան, չէին գիտեր զանոնք: Արշակն ալ, երբ իր օրով Ներսէս սկսաւ Հայաստան ներմուծել այս նորութիւնները, սկզբի օրերուն, զետ նորահաստատ հիմնարկութիւններ, թուով քիչ, բնակչութեամբ սակաւ, մտահոգիչ երեսոյթ մը չէր համարած: Իսկ իր վերջին տարիներուն, քաղաքական և պիտական պայքարներու միջընդուած, բոլորովին անտես առեր էր անոնց հսկայական ծաւալումէն յառաջ եկած խընդիրները:

Այս հաստատութիւններէն մահաւանդ երկուքը Պապի անմիջական ուշագրութեան առարկայ եղան: Կուսանոցներ և աղքատանոցներ: Իսկ ատոնցմէ վերջ, վանքերը:

Այսքան բազմաթիւ հայ աղջիկներու համախմբումը, քաղաքներէ դուրս, երեսմբն ամայի վայրերու մէջ կուսուցուած կուսանոցներու մէջ, հոգ չէ թէ ներսէս պարիսպներով չըջապատած էր զանոնք, ընկերական լուրջ և կնճռոտ հարց մը կը ստեղծեր: Բացի ընտանեկան մանր մունք ողբերգութիւններէ, որ նման բաժանումներ յաճախ կը պատճառեն, այս աղջիկներուն ամուսնական պատեհութենէ զրկուիլը կը համարուէր չարիք մը: Բազաւորը թերես վախ ալ կրնար զգացած ըլլաւ, որ, իր տեսակէտէ, կոյսերու այս բազմութեան մաքերն ալ կը թունաւորուէին Աւզգափառեան մոլոր դաւանանքով:

Պապ հրամայեց փակել այս կուսանոցները, և հնո գտնուող աղջիկներ և կրներ վերագանակառ էին իրենց ընտանիքներուն:

Եետոյ բազմամարդ աղքատանոցները, որոնք տեսուի մը ծուլանոցներ գործած էին, այլևս պէտք է վերջ գտնէին:

Վանքեր և մենաստաններ բնակողներ դուրս աշխարհ պէտք է գային և կատարէին պէտութենէն բնակչութեան վրայ զրուած օրինական պարտականութիւնները, ինչպէս, զինուորութիւն, և օրէնքով սահմանուած տուրքերու վճարում: Այս քայլով Պապ հաւանաբար կ'ընդօրինակէր վաղէս կայսրը, թէս այդ ալ կը յարմարէր իր ընդհանուր ծրագրին՝ եկեղեցապատկան հաստատութիւններու վերաբերմամբ:

Բազաւորը եկեղեցիներու դէմ նման խստութիւն չգործադրեց: Բայց նկատի ունենալով եկեղեցւոյ հոկայական հարստութիւնը, հրաման արձակեց, Տրդատ թազաւորի կողմէ իւրաքանչիւր գիւղական եկեղեցւոյ տրուած եօթը հողերէն հինգը վերագործնել արքունիք: Թէս չենք զիտեր եօթ հողերուն տարածութիւնը, բայց Փաւստուսի յիշատակութենէն կրնանք եղրակացնել թէ բազմաթիւ անձերու ապրուստ հայթայթելու չափ մեծ էր: Ան հողերու հաշլով ամէն մէկ զիւղին երկ-երկու պաշտօնեայ կը թողուր (Պապ), մէկ երէց և մէկ սարկաւագ, իսկ միւսներուն, այսինքն երէցներու ու սարկաւագներու եղրայրներն ու որդիները իր հպատակութեան կ'ենթարկէր»⁽¹⁾:

(1) Փաւստոս, Ե. 31:

Պապ թագաւորի այս հրամանները երէ յաջողութեամբ գործադրուէին, պիտական գանձը պիտի հարստանար նոր հարկատուներու վճարելիք տուրքերէն, և տկարացած հայ բանակն ալ զինուորներու նոր խումբեր պիտի ընդունէր իր չարքերուն մէջ: Միաժամանակ, ամուսնութիւններու թիւը պիտի բազմապատկուէր:

Բնականաբար, թագաւորի այս յաջորդական հրամանները աղմուկ յարուցին եկեղեցական չըջանակներու մէջ: Երիտասարդ Արքային ըրածը ամբարիչտ սրբապատճեն պղծութիւններու մէջ էր:

Բիւզանդիոն ապրած Պապի և իր ընկերներուն ապրելակերպը, նիստ ու կացը, Հայաստանի բնիկներու կենցաղավարութենէն տարրեր ըլլաւուն, անշուշտ աւելորդ զէնք մըն ալ պիտի հայթայթէր իր քննագատներուն: Այս Արքամականացած թագաւորը և իր բարեկամները, իրենց Պոլիսական հոգերով, վերջի վերջոյ տոհմիկ սովորութիւնները պիտի խաթարէին, հայրենի նույիրական աւանդութիւնները առ ոչինչ համարէին, և հայ երիտասարգութեան այլասերման պատճառ դառնային:

Հետագային Փաւստոս պատմիչ թանձրացեալ զոյներով պիտի նկարագրէր Պապի այս գործերը, որպէս չարազործութիւններ, որոնք կրնային կատարուել միմիայն օձակերպարան գեւերու զիրկը նետուած հրէշէ մը:

Պապ կրնար անդրագարձած ըլլաւ, արեւելեան իշխաններէն Արքեմուտքի քաղաքակրթութիւններ, Պատմուսի բանէ բազմիլ իր հօրը մահէն վերջ, կը զըրկուէր անկէ բռնութեամբ, Պարսիկ աւագանիին կողմէ, որոնց ատելի գարձած էր իր յունական կրթութեամբ:

Կամ վոնոն: Պապ անշուշտ ծանօթացած ըլլալու էր Արշակունի ընտանիքի պատմութեան, որպէս իր գաստիարակութեան մէկ մասը, և տիսուր ժափտուով յիշած Արշակունի երիտասարդ թագաւոր Վոնոնը, որ Պապի ժամանակէն 350 տարի առաջ Պարթևաստանի գահը նստած էր, ապա կարճ տեսն մըն ալ Հայաստանի թագաւոր եղած:

Վոնոն իր հօր կողմէ Օգոստոս կայսեր գրկուած էր: Երբ թագաւորը մէսուաւ, Պար-

թեւները Օգոստոսին խնդրեցին Վանոնը իրենց թագաւոր :

Ան վերագարձաւ Պարթեւաստան, և նատաւ իր հօր գահը : Անոր արեւմտեան կըրթաւթիւնը և կենցաղավարութիւնը վրդովմոնք պատճառեց չուրջիններուն : Կրքեր յուզուեցան, թշնամիներ բազմացան, որոնք երբ զէնքի դիմեցին, Վանոն փախուստ տուաւ Հայաստան :

Այդ ատեն հայ գահը թափուր ըլլարւն, հայեր զինք թագաւոր ընտրեցին : Պարթեւ նոր արքան, Արտաւան Գ. հակառակեցաւ Վանոնի Հայաստան գտնուելուն : Վէճ ու բանակցութիւններ Հսոսմի հետ Վանոն, ստիպուած, ձգեց Հայոց աշխարհը : Իրեն բնակավայր նշանակուեցաւ Կիլիկիոյ նաւահանգիստներէն մին : Փարձեց փախչիլ, բայց սպաննուեցաւ :

Վանոն և Պապ ! նմանութեան եզրեր եթէ կային երկուքի միջն, արդեօք զըժխեմ զուգակշխուը պիտի յանգէ՞ր նաև Պապի սպանութեան :

Պապ թագաւորի հակառակորդներուն ազմուկը սակայն կրկնապատկուեցաւ, և աւելի յոտի, յամառ, ու յանդուզն շեշտմը ստացաւ երբ նոր կաթողիկոսի մը ընտրութեան անմիջական հարցը հրապարակ դրուեցաւ :

ՀՐԱՄԱԴ Գ. ԱՐՄԵՆ

ԵՐԵՎԱՆԻ ՏԻ (25)



ԵՐԱԺՇԱԳԻՏԱԿԱՆ

ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ

ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐ

— ♦ —

ԵՐԱԺԻՏՏ ՅՈՎ. Ա. Ս. Փ

Երաժիշտ Յովասափի գեղարցւական գործունէութեան պատմութիւնը 725 երկար տարիների հնութիւն ունի : Նա ապրել է և գործել 13րդ դարի առաջին կիում և հոչակաւոր Կարին քաղաքում և ամրող էութեամբ նուիրուել է հայ երաժշտութեան արուեստի զարգացմանը : Այդ տեսակէտից էլ նա արժանի է ուսումնասիրութեան :

Վաստակաւոր երաժշտի մասին կարգում ենք 1230 թուականին գրուած մինկարազարդ օԱւետարան ցի յիշատակարանում : Դա շշուշանափայլ, նուրբ և ազնիւ մագաղաթի վրայ, «Մեսրոպեան բարձրագիր, յստակ և ընտիր երկաթազրով», Գրիգոր գրչի կողմից թէոդորպաւլիսում (Կարինում) գրուած արժէքաւոր ձեռագիրն է, որի յիշատակարանի էջերը ձեզ տանում են 13րդ դարի առաջին շրջանը :

Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Գոնիւայի սուլտանը, 1204 թուին, արշաւում է թէոդորպաւլիսի վրայ : Վրացական բանակները, Զաքարէ սպասալարի առաջնորդութեամբ, չուտով օգնութեան են հասնում և ուժել զիմագրութիւն ցոյց տալիս, բայց զիմագրում պարտում են և յետնահանջում : Այդ հանգամանքը հաստատում են ժամանակի վաստակաւոր գրիչ՝ Վարդան քահանայի 1204 թուին, Մշում գրած ս Տաւնական աետագրի յիշատակարանի հետեւալ տողերը . . . Եւ ի կատարման գրոց սուլտանն Սիւաստիոյ ժողով արարեալ անհուն բազմութեամբ . . . փքացեալ լեռնացեալ եհաս ի թէոդորպաւլիս և անդի կամեցեալ անցանել յաշխարհն հայոց և վրաց . . . Բայ աւգնականութեամբն Աստուծոյ եկին հասին զաւրքն վրաց և մեծն Զաքարիէ հանգերձ իւանեիր(ւ) հարազատաւն իւր և այլ աստուածասէր իշխանաւուք